

**ՀԱՅՐ ՂԵՒՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ
«ՅՈՒԹԻԿՔ ՀԱՅՐԵՆԵԱՑ ՀԱՅՈՑ»
ՊԱՄԱ-ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԵՐԿԻ ԼԵԶՈՒՆ**

ԺԹ. դարուն աշխարհաբարը անկանոն վիճակ կը պարզէր:
«Բազմավէպի» խմբագիր Գաբրիէլ եպս. Այլազովսքի ամսագիրի
առաջին տարուան (1845) թիւին՝ «Ազգային լեզուն պահելու վրայ»
խորագրով իր յօդուածին մէջ կ'անդրադառնայ լեզուի հարցին
ըսելով. «Աղէկ չէ՞ր ըլլար արդեօֆ, որ աշխարհաբառ լեզունիս ալ
կանոնի մը դրուէք, ու բոլոր ազգին ընդհանրապէս հանոյ եւ ընդու-
նելի լեզու մը ըլլար¹... Երեսի վրայ ձգելու փոխարէն մաքրելու է»:
Այս կը նշանակէր, թէ լեզուն սկզբնական խարիսավումներու մէջ
էր ու երկար ճամբայ ունէր կտրելիք մինչեւ զտում ու մաքրա-
գործում:

Հայր Ղեւոնդ Ալիշան կը գիտակցէր որ աշխարհաբարը գրա-
բարէն շատ աւելի պակասաւոր, աղքատ ու խառնակ է: Մակայն
միւս կողմէ շատ լաւ կը գիտակցէր նաեւ որ այս ժամանակաշր-
ջանին, երբ հայ ժողովուրդի ազգային զարթօնքի եւ համընդհա-
նուր վերելքի տարիներն էին, պէտք էր ոտքի հանել հայութիւնը,
ոգեւորել զայն: Հարկաւոր էր հայ ժողովուրդի պատմութիւնը
ճանաչելի դարձնել, հպարտութեամբ համակել հայը՝ ցոյց տալու
համար, որ ան ալ իբրեւ ազգ իր լիիրաւ տեղը ունի այս աշխար-
հին մէջ: Անհրաժեշտ էր ուղեմն լաւ իմացութիւնը հայենիքի
աշխարհագրութեան, պատմութեան եւ մշակութային արժէքնե-
րուն: Մակայն այս բոլորը փոխանցելու համար հարկ էր միջոցներ
որդեգրել, որ հասանելի ըլլային համայն հայութեան: Եւ այդ մի-
ջոցներէն մէկը ժողովուրդին խօսած լեզուն էր, այսինքն՝ աշխար-
հաբարը:

1 ԱՅՎ.Ա.ԶՈՎ.ՍՔԻ, Գ., Ազգային լեզուն պահելու վրայ, «Բազմավէպ», Ա. տա-
րի, Մարտի 1, թիւ 5, Վենետիկ 1845, 77-78:

Ան «Բազմավեպ»ին կ'աշխատակցէր անոր հրապարակ գալուն առաջին իսկ օրէն, նոյնիսկ երբեմն մէկ թիւի մէջ քանի մը յօդուածներով եւ քանի մը անուններու ստորագրութեամբ։ Անոր գեղարուեստական ստեղծագործութեան մէջ աշխարհաբարի անցնելու առաջին նշանները ի յայտ եկան 1845 թուականէն սկսեալ։ Աւելի քան տասը տարի, մինչեւ Յունուար 1862, «Հայադիր» ընդհանուր վերնագիրին տակ, «Բազմավեպ»ը մկան է հրատարակել հայոց պատմութեան զանազան դէպքեր, պատմուածքներ, հայկական հին տոմարին վերաբերող նիւթեր։ 1966ին լոյս տեսած է «Նուէր Տղայոց» արձակ ստեղծագործութիւնը, որ նախորդին բնական շարունակութիւնն է իր նիւթերու եւ ոճային առումներով եւ մինչեւ նոյն տարրուան Յունիս ամիսը լոյս տեսած են 51 պատմուածքներ, որոնք ամփոփելով երկու ստուար հատորներու մէջ, կատարելով լեզուա-ոճական զգալի մշակումներ եւ աւելցնելով առաջին եւ վերջին գլուխները՝ «Նախարան առ Հայկակ» եւ «Վերջարան առ Հայլակ», Ալիշանը 1869-1870 թուականներու ընթացքին կը վերաբատարակէ զանոնք առանձին գիրքով, «Յուշիկի Հայրենեաց Հայոց» խորագիրով։ Սոյն ստեղծագործութիւնը ինքնատիպ է իր կառուցուածքային եւ գեղարուեստական արձակի իր մօտեցումներով։ Լեզուին համար, իր նախարանին մէջ, դիմելով իր փոքրիկ բարեկամ «Հայկակ»ին, Ալիշան կը գրէ. «Եթէ կարենայի եւ ուզենայի նարեկացւոց բռուցիկ եւ հրաքափ լեզուով մը վիպասանել, գուցէ քիչ մ'աւելի սիրոս կու զովանար կու հանգչէր. բայց անշուշտ առ այժմ քիչերու հասկնալի պիտի ըլլայի եւ շատերու անօգուտ»²:

Ալիշանի օգտագործած աշխարհաբարին մասին անդրադարձ կը կատարէ Հրաչեայ Աճառեան ըսելով. «Պարզուկ, միամիտ, քննուշ քնարեքութիւն ու հովուերգական անուշ դայլայլիկներ, կը լեցնեն ընթերցողի հոգին փափուկ զգացումներով։ Եթզ, արուեստականութիւն, գեղեցիկ երեւալու շանենք չկան անոնց մէջ, ամեն ինչ սահուն է, կոկիկ ու բնական»³:

«Յուշիկի Հայրենեաց Հայոց»ի Լեզուի Քննութիւն

Ալիշանի աշխարհաբարը զերծ չէր գրաբարեան արտայայտչաձեւերէն, սպակայն իսկապէս աւելի մատչելի էր ժողովուրդին։ Զե-

2 ԱԼԻՇԱՆ, Հ. Դ., Յուշիկի Հայրենեաց Հայոց, հ. Ա., Վենետիկ 1920, 21:

3 ԱՃԱՌԵՆ, Հ., Պատմութիւն հայ նոր գրականութեան, հ. Ա., Վաղարշապատ 1906, 87:

ւաբանական եւ շարահիւսական միաւորներու միջոցով ոճական այլեւայլ խնդիրներու լուծումը յատուկ էր իրեն։ Գոյականի քերականական կարգերու, խօսքի իմաստային փոխանցումներու, փոխանունութեան, ածականի համեմատական աստիճաններու, բայի եղանակաժամանակային ձեւերու հմուտ օգտագործումով իր խօսքը հարստացուցած է, օժտած է սեղմութեամբ եւ պարզութեամբ։

Ա. Արտայայտչական միջոցներ

ա. Դիմանութիւն

Ուղղակի խօսքին ո՞վ դիմելով աւելի անմիջական դարձուցած է ըսելիքը։ Հեղինակը բացատրելու համոզիչ եղանակով կը դիմէ իր փոքրիկ բարեկամին, զոր, ինչպէս տեսանք, «Հայկակ» կը կոչէ, բացատրելու համար զանազան երեւոյթներ։ Ա. Թէոդորոս Սալհունիի կեանքը պատմելէ ետք, դադար մը կու տայ ինքզինքին ու կը դիմէ Հայկակին։

«Հիմա գիտես, Հայկակ, ուր ըլլալդ, կու նանջնաս ով է այդ չժնաղ երիտասարդդ. կեցիր հոս պահ մ՞ալ, վերջին պահ. վասն զի այլ երկայն ժամանակ չկայ. մօտեցի՞ր այդ անտաշ ապառած, սեղանին քով, այդ Սեղեմնուտի սաքեկայ ծառին տակ. ևս լոեմ, դու դիտէ ևս զգայ»⁴։

Առաջին հայեացքէն կը թուի թէ երկխօսութիւն է որ կ'ընէ, մինչդեռ ստեղծագործութիւնը կարդալով կ'իմանանք որ զրոյցի երկրորդ կողմը կը բացակայի, իր խօսակցութեան մաս չի կազմեր, հարցադրումներ չ'ըներ, այլ ընդհակառակը միշտ ինք կ'ըլլայ հարցնողն ու պատասխանողը։

բ. Զափազանցութիւն

Երբ Սուրէնի կատաղութիւնը կը նկարագրէ որդւոյն՝ թէոդորի փախստեան առիթով, Ալիշանին լեզուն մէկընդմիշտ խրոխտ կը դառնայ։

«Բայց ահա հեռուն վիշապի խօշիւն մը կու լսուի, առիթու մոնչիւն մը. ձորեզերէն վար վարազաքեւ սեւ արծուի պէս կու սլանայ կ'իջնայ ծառին վրայ, ծառին ներքն, քարին մօս... երկայնթանիք

4 ԱԼԻՇԱՆ, Հ. Դ., Թուշիկէ Հայրեմեաց Հայոց, հ. Ա., Վեմետիկ 1920, 209:

իրեշ մ՞է, գազանագոյն քան զվիշապ, քան զառիւծ, քան զարծուի... ինքն է սուսերամերկն Սուրեն...»⁵:

գ. Շուտասելուկային և համելուկային արտայայտութիւններ

Ալիշան կը սիրէ Հայկակին հետ բառախաղերով կատակել: «Իրեն նման աննման էր»⁶:

«Հիմա քուն մարդ ըսել չըսել չես գիտեր, վասն զի քան մ՞է, բայց ոչ կենդանի ո՞չ մեռեալ, ո՞չ քուն և ո՞չ արքուն. այլ այնպիսին որ ո՞չ անուն ունի և ո՞չ նիշդ պատկեր մը՝ մեր հիմակուան գաղափարաց մէջ»⁷:

«Գիտէ մոնչել, բայց ընտրէ մնչել»⁸:

գ. Բաղաձայնոյիքի դիտումնաւոր ստեղծում

Բաղաձայններու շարունակական կրկնութիւնը յատուկ է Ալիշանին, որ իմաստային արժէք ըլլալէս աւելի հնչիւնական երեւոյթ կը պարզէ. ինչպէս. «քարձրապինչ քարձրափորինչ», «ներմակ, նարտուկ, նախրասլաց» (233) «ծիրանափայլ ծիծաղ», «շիկորակ շրբանց շարժմունք» (196), «շողակար շոգոլի շնչեն» (196), «խայծ խայծ խանձին» (196), «ծաղկած ծածուկ ծմակ» (196), «մնացին մրագարդ մարերայ մրգունքն» (211), գարնան աւետումի նկարագրութեան ժամանակ. «քողեալ քաղեալ սերմանք, քմբեալ քոռմեալ տունկե» (167), «քաշէր էշէր» (167):

Գարնան գեղեցիկ արձակ բանաստեղծութեան սոյն նմուշը բերենք որպէս օրինակ.

«Ահաւասիկ հասաւ մներակար Մայիս, գեղեցկագոյն յերկոտասան հարազատս տարւոյ, գոնէ մեր հայրենեաց և անոր նման աշխարհի մէջ, ուր.... ծաղկափետուր քոչնիկֆ երգեն պարեն. քերեւաթաթիկ ուլի և այծեմունք սահին սուրան. հուտաւոր հովիկֆ և զով զեփիւնիկֆ ծոպ ծոպ ծամերմին ծածանեն, երբ հովտէ հովիտ ցածնալով բրէ բլուր ցատնելով՝ անցնի վագէ բամբիշն բարձանց Հայոց՝ ծաղկլներն վառ վառ շողշողան, պտղունք խայծ խանձին կարմրին... »⁹:

5 Անդ:

6 Անդ, 196:

7 Անդ, 177:

8 Անդ, 197:

9 Անդ, 196:

դ. Խիտ մտածումներ (աֆորիզմներ)

Ալիշանի միտքերը ուղղուած Հայկակին առանձին ասացուածքներ կրնան համարուիլ. ունին խրատական բնոյթ եւ հայրենասիրութիւն ներշնչող ուժ.

«Վերջարան առ Հայկակ>ին¹⁰ մէջ կը կարդանք.

«Սիրալիր սիրտն անսպառ է» (495);

«Անմահութեան ակնկալու հոգին՝ երջանիկ է» (495);

«Հաւատարիմ Աստուծոյ եւ իր անձին՝ հաւատարիմ է եւ հայրենաց» (495);

«Ամէնէն սուրբ եւ ազնիւ գործ եւ աշխատանք երկրիս վրայ՝ երկնից եւ հայրենաց համար եղածներն են» (495);

«Առանց գործողի՝ գործք մեռեալ սոսկ անուն մ'են» (496);

«Լալով կու ծնանիմք, խաղով կու մեծնամք» (497);

Բ. Բառապաշար

ա. Կրկնաւոր բառեր

Ալիշան բառերու կրկնութեամբ խօսքը առաւել շեշտած եւ արտայայտիչ դարձուցած է. «բլուր բլուր» (196), «խայծ խայծ» (196), «գոյն գոյն» (196), «փունջ փունջ» (196), «շուտ շուտ», «բարդ բարդ», «վառ վառ», «հով հով», «զով զով», «ծուփ ծուփ» (196), «մէկիկ մէկիկ» (199), «բաղուած բաղբդուած» (Հ. Բ., 149), եւ կրկնաւոր բարդ բառեր, ինչպէս՝ «փուրափոյթ» (182), «գոյնագոյն» (221) եւ այլն:

բ. Հոմանիշներու զոյգ գործածութիւն

Նոյն նախաղասութեան մէջ իրարու յաջորդող հոմանիշ բառերու գործածութիւն կը նկատենք Ալիշանի արձակին մէջ. ինչպէս. «լերկ, մերկ» (5), «սփոփէ, միփարէ» (140), «անապատ մը ամայի, անմարդաճայն, անկենդանի» (140), «գծեր, բծեր» (174), «կանաչ, դալար» (196), «Հեղիկնազիկ» (196), «աղտ ու բիծ» (205), եւ այլն:

10 ԱԼԻՇԱՆ, Հ. Դ., Յուշիկք Հայրենաց Հայոց, հ. Բ., Վենետիկ 1921, 494:

գ. Ածանցում եւ բարդացում

Հեղուն հարուստ է ածանցաւոր ու բարդ կազմութիւններով, յատկապէս նոյն արմատով տարբեր բառերու կազմութեամբ:

«Մեղրակաբ Մայիս» (հ. Ա., 196), «ծիրանափայլ ծիծաղ» (173), «մարգարտակաբ արտասուօքը» (141), «ահեղ շշնկոց» (182), «փոշէխառն ամպեր» (182), «մերմակ փայլակներ» (182), «արծաբէ հեղեղ» (182), «խնձորակերպ գլուխ» (210) ...

դ. Ումի գերադրական ածականի շռայլ օգտագործում. «սիրալագոյն», «վերջնագոյն», «հանոյագոյն», «գերագոյն», «դժնդակագոյն», «անգրագոյն»....:

Ասուն ածանցի լայն օգտագործում կը նկատուի իր էջերուն մէջ. բերենք քանի մը հատը. «սիրասուն», «սրբասուն», «քաշասուն», «հովասուն», «ճգնասուն» եւ այլն:

ե. Ժողովրդական տարբեր

Ալիշանի ստեղծագործութիւնը գերծ չէ ժողովրդական բառ ու բանէն, որոնք ժողովրդական երանգ կը հաղորդեն եւ չարադրանքին կու տան աշխուժութիւն եւ գրաւչութիւն:

Իբրև օրինակ բերենք կջմիածնայ շրջանի մէջ փոքր վարդաձեւ եւ վառ կարմիր ծաղիկի իր նկարագրութիւնը, որ ժողովուրդին կողմէ կը կոչուի «աղբերաց-արիւն». Այս առնչութեամբ ան կը մէջբերէ գուսանական երգեր.-

Ա'յ աղբերաց արուն՝
Որ բուսար մէջ քարերուն,
Աչուիդ ի նարկիզ նըման
Մէկն ի քուն ու մէկն արքուն¹¹:

գ. Բառիմաստի փոփոխութիւն – ընդլայնում

Բառը ժամանակի ընթացքին նոր իմաստ ձեռք բերած է, երբեմն զուգահեռ կրնան գործածուիլ երկու իմաստներն ալ, բայց երբեմն նախկին իմաստին փոխարէն նոր իմաստ մը կրնայ յառաջանալ եւ նախկինի նշանակութիւնը կորսնցնել:

Այդպիսի օրինակներն են.

11 ԱԼԻՇԱՆ, Հ. Դ., Աշխ. հ. Ա., 50:

Հարկաւ բառը, որ Ալիշանի մօտ հարկ բառի գործիական հոլովն է, որ կու տայ հարկադրաբարի իմաստը, մինչ այդ այսօրուան հասկացողութեամբ «հարկաւ»ը իմաստափոխուած է եւ կորսն-ցուցած է հոլովի գործառոյթը, եւ որպէս գրաբարէն փոխանցուած քարացած ձեւ կը նշանակէ «անշուշտ» կամ «ի հարկէ»:

«Կարմիր Վարդան» բաժնին մէջ կը կարդանք. «Մենք հարկաւ եւ ոչ կամաւ՝ անցնիմք գետոյն այն կողմը, թշնամնաց բանակն այլ քիչ մը նանչնալու»¹²:

Քաղաքավարութիւն բառը Ալիշանի մօտ եւ իր ժամանակի հայերէնին մէջ քաղաքակրթութիւն իմաստը կ'արտայայտէ. ահա-ւասիկ օրինակ մը.

Ալիշան «նախարան առ Հայկակի»ին մէջ, Հայրենիքին մասին բացատրութիւններ տալէ ետք, կը դիմէ Հայկակին ըսելով. «Միշտ փառք ու պարծանք է իր երկիրն եւ իր ազգը սեփական լեզուաւ եւ օրինօֆ պահելն.- ունենայ յատուկ եւ բնիկ լեզու մը, սահման մը, քաղաքավարութիւն մը, ծէս մը, եւ յիշատակարաններ, որոնց համար բարեկամի հետ խօսելով կարենան ըսել. մէրը. այս կատարեալ հայրենիք է, երկրիս որ կողմն այլ որ ըլլայ, ինչ դիրք այլ որ ունենայ»¹³:

Այս բառին մասին անուղղակի անդրադարձ կայ նաեւ գրականագէտ Արսէն Տէրտէրեանի «Հայ կլասիկներ» ժողովածոյին մէջ, ուր մէջբերելով «Յուշիկք»ի սոյն տողը ան կը գրէ.

«...միշտ փառք ու պարծանք է իր երկիրն եւ իր ազգը սեփական լեզուաւ եւ օրինօֆ պահելն.- ունենայ յատուկ եւ բնիկ լեզու մը, սահման մը, քաղաքավարութիւն (աղետութիւն) մը, ծէս մը, եւ յիշատակարաններ, որոնց համար բարեկամ բարեկամի հետ խօսելով կարենան ըսել. մէրը. այս կատարեալ հայրենիք է, երկրիս որ կողմն այլ որ ըլլայ, ինչ դիրք այլ որ ունենայ»¹⁴,

Ակներեւ է որ Արսէն Տէրտէրեանի համար այս բառը պետութիւն իմաստով հասկցուած է: Այժմ քաղաքավարութիւն բառը դուրս մղած է իրմէ այդ իմաստները պահելով նրբանկատութիւն, քարեկրթութիւն հասկացութիւնները:

12 Անդ, 228:

13 Անդ, 9:

14 Տէրտէրեան, Ա., Հայ կլասիկներ, Երեւան 1944, 26:

«Օդաչու» բառին կը հանդիպինք թռչուններու նկարագրութեան բաժնին մէջ.

«Երկրիս ծայրէն ի ծայրը տեղափոխիկ օդաչու եւ ծովագնաց քոչունք անգամ, ունեցեր են տեղիկ մը, բութիկ մը...»¹⁵:

Այս կը նշանակի որ օդաչու բառը ածականաբար գործածուող բառ էր եւ «օդին մէջ չուող»ի, այսինքն թռչողի իմաստ կը կրէր, այժմ՝ գոյականաբար կը գործածուի եւ օդանաւը վարողին իմաստը ունի:

Աշխարհաբառ եւ գրաբառ բառերու երկրորդ բաղադրիչի ո գրութիւնը, բառին իմաստ կու տայ եւ որպէս առանձին արմատ կը հասկցուի, մինչդեռ այսօր, աշխարհաբարը բ-ով ածանցաւոր բառ է, եւ աբարը՝ ածանց (պէս) իմաստով:

դ. Գրաբառ – աշխարհաբառ անցումի շրջանին բառի ձայնաւորի անկման ձևեր.

մոռանալ – մոռնալ
հաւտալ – հաւատալ
գտանել – գտնել
Մեռանիլ – մեռնիլ

Սովորիլ – սովրիլ – հոս յետագային բառին մէջ հնչւնային շրջադասութիւն կատարուելով վերածուած է «սորվիլ» ձեւին:

ե. Յարադրութիւններ, որոնք արդի արևմտահայերէնի մէջ կցական բարդութիւններ կը նկատուին.

Նոյն իսկ – այժմ՝ նոյնիսկ
Որ եւ է – այժմ՝ որեւէ
Թէպէտ եւ – այժմ՝ քէպէտեւ

Գ. Քերականական առանձնայատկութիւններ

Բառին նոր շունչ ու կեանք հաղորդելը, լեզուական միջոցները, ձեւաբանական, շարահիւսական հմուտ օգտագործումը նպաստած են ըսելիքին՝ արտայայտչականութեան:

15 ԱԼԻՇԱՆ, Հ. Ղ., Աշխարհաբառը, հ. Ա., 6:

Բառեր, արտայայտչական միջոցներ եւ ֆերականական ձևեր, որոնք դուրս մղուած են այսօրուան արեւմտահայերէնէն

- **Բայի սահմանական եղանակի անցեալ կատարեալի երրորդ դէմքի ժխտական «չի» մասնիկի գործածութիւնը. «չի բժշկացաւ» - այժմ՝ «չըդշկուեցաւ»:**

- **Սահմանական եղանակի ներկայ ժամանակի երրորդ դէմքի ժխտականի չի մասնիկի փոխարէն միացն չ մասնիկի անմիջական կցում.**

«չտեսնուիր», այժմ՝ «չի տեսնուիր»:

- **Արդի արեւմտահայերէնի մէջ ժամանակ ցոյց տուող ուշնէ բացառական հոլովաճեւի փոխարէն ուանէ ձեւի օգտագործում.**

Ինչպէս՝ մահուանէ, այժմ՝ մահուընէ

- **Կու կցորդի գործածութիւնը սահմանական եղանակի ներկայ եւ անկատար ժամանակներուն մէջ. ինչպէս կու հասնի, կու խաղայ, կու հանգչի (15) եւ այլն, լեզուն զարգացում ապրելով կու կցորդը կը կցորդի փոխած է, մնացած է միայն միավանկ բայերու (գալ, տալ, լալ) գործածութեան մէջ, կու գայ, կու տայ եւ կու լայ:**

- **«եադ» գոյականի ու հոլովման ենթարկուիլը, որ ժամանակի ընթացքին դէպի ի հոլովման ընդհանրական ձեւին վերածուած է.**

«Հիմա ջրերը մէկդի քողլով՝ մօտենանի հողում¹⁶» “

Այժմ նոյն նախադասութիւնը պիտի արտայայտուէր հետեւեալ ձեւով՝

«Հիմա ջուրերը մէկդի քողլով՝ մօտենանի հողին»:

- **Բայի լծորդութեան փոփոխութիւններ.**

Իշնալ, այժմ՝ իջնեն

Տեսնալ, այժմ՝ տեսնեն

Թէեւ խօսակցականի մէջ տակաւին գործածուող ձեւեր են, սակայն մէրժուած՝ արդի գրական արեւմտահայերէնին մէջ:

- **Արդի արեւմտահայերէնի համեմատ շրջադասութեան արտայայտութիւններ.**

«այլ ֆիչ մը», այժմ՝ քիչ մըն ալ

«է դաստիարակութիւն» - դաստիարակութիւն է

Զեն համով - համով չեն

- **Զէզոք բայերու ներքին խնդիրի պարագայի առկայութիւն. ինչպէս՝**

«Մոռունչ մը մոնչելով» դերբայական դարձուածքին մէջ: Ասիկա լայնօրէն կը գործէ նաեւ արդի հայերէնին մէջ՝ լաց մը լացաւ, քուն մը քնացաւ:

- **Մէկայլն,** այժմ՝ ուրիշ.

մէկայլ՝ մէկալ ձեւին այժմ կը հանդիպինք բարբառներուն մէջ, ինչպէս Պոլսոյ բարբառին մէջ: Վերջինը կայ նաեւ գրականին մէջ:

• Ալիշանի լեզուին յատուկ են գոյականի գրաբարաձեւ հոլովումներ, ինչպէս՝ սիրել զհայրենիս, ուրիշ ազգաց, գերեզմանք (5), ի հարաւ, կը բերեն ի հայաստան, յետ աշխարհաշրջիկ (6), որք, որոյ (451) եւ այլն: Նաեւ գրաբարաձեւ խոնարհումներ, փութացան (228), ըսեմք (230), խլացուցանէին (452), կ'առնուն, կուտեսնեմք (8), կու պարծին (6)...:

Ուղղագրական կարգ մը երևոյթներ

Արդի դասական ուղղագրութեան հետ համեմատելով կը նկատենք ուղղագրական հետեւեալ տարբերութիւնները.

• **Պատճառականի «ցըթել»** ածանցով վերջացող բայերուն մէջ սուլ «ը»ի գործածութիւն.

Կերցընել - այժմ՝ կերցնել

• **Բառավերջի անձայն** յ կը պահուի յօդառութեան ժամանակ, այժմ՝ կը վերանայ:

Կլիմայն - այժմ՝ կլիման

Առարկայն - այժմ՝ առարկան

Վրայն - վրան

• **Ծուցական դերանուններ՝ անիկա ասիկա եւ կարգ մը մակրայեր,** ինչպէս հիմա պահած են անձայն «յ» հնչիւնի գործածութիւնը. անիկայ, հիմայ, այժմ՝ արդի աւանդական ուղղագրութեան մէջ վերացած՝ ասիկա, ամիկա, եկմա:

• **«մը»** անորոշ յօդի «ը» հնչոյթի բացակայութիւնը եւ զինք փոխարինող ապաթարցի պարագան. անկախ անկէ, թէ իրմէ ետք եկող հնչոյթը բաղաձայն է թէ ձայնաւոր:

• մ'ալ, մ'եռգի, մ'որ, մ'ատեն

• դ-խ, տ-դ տեղափոխութիւնը

խնտալ - խնդալ (հ. Ա., 246)

Ծանօթ է որ արեւմտահայերէնի մէջ բաղաձայնական համակարգը տարբեր է: Զայնեղները խուցեր են, իսկ խուլերը ըստ

Կիլիկեան Համակարգի ճայնեղացած են. խուլցած ճայնեղները մնացեր են միայն ն հնչոյթէն առաջ.

Խնտալ, այժմ՝ խնդրալ

Ամօթղածութիւն – ամօթիածութիւն

Բաղաձայնական Համակարգը տեղափոխուած է եւ խուլերը շնչեղացած են.

Ինչպէս՝ բաղտ – բախտ

Ամօթղածութիւն – ամօթիածութիւն

- Փափագելի – փափաքելի
- Այլ – ալ
- Բարիզ – Փարիզ

Լեզուական խառնաշփոքութեանէն քանի մը օրինակ

• Ի > ա բարդութիւններու հնչիւնափոխութեան մէջ արդի արեւմտահայերէնի օգտագործած ե-ի փոխարէն գրուած է է:

Տարէդարձ, այժմ՝ տարի + ա+ դարձ – տարեդարձ

Ուկէխառն, այժմ՝ ուկի + ա+ խառն – ուսկէխառն

Փոշէխառն, այժմ՝ փոշնխառն

Հոգէփայլ (353),

Բայց նաեւ՝ հոգեզունչ (197)

• **Եւրոպա բառը Ալիշանի մօտ կ'ենթարկուի օ հոլովման Համակարգին. Եւրոպա - Եւրոպիոյ (170)**

Մինչդեռ լեզուի զարգացման հետ օրինաչափութիւն եղած է ա վերջացող բառերը դէպի ընդհանրական ի հոլովման ենթարկելու: Եւրոպա - Եւրոպայի, Ֆրանսա - Ֆրանսայի...., պահելով ոյ հոլովումը միայն «իս» վերջացող գոյականներու պարագային. ինչպէս՝ Կիլիկիա - Կիլիկիոյ, Սուրբիա - Սուրբիոյ, Աթոլիա - Աթոլիոյ եւ այլն:

Ալիշանի մօտ եւ իր ժամանակի աշխարհաբարի մէջ օրինաչափութիւնը կը բացակայի, տրուած ըլլալով որ ստեղծագործութեան մէջ այլ տեղ կը հանդիպինք նաեւ Եւրոպայի ձեւին¹⁷:

• **Ալ լծորդութեան ենթարկուող բայերու անցեալ կատարեալի ցոյական հիմքի ոչ առկայութիւնը. ճիշդ ել եւ իլ լծորդութեանց նման, գրել – գրող, խօսիլ – խօսող, այնպէս ալ՝ ունենալ՝ ունող փոխան՝ ունեցողի:**

17 Ա.նդ., 17:

Բայց տեղ տեղ կը հանդիպինք նաեւ ունեցող (42) ձեւին: Բառաձեւերու երկուութիւններ, ինչպէս՝ «Հիմակ – հիմա», «Կարողիկոս – կարուղիկոս» ... քերդող – քերդող (291), յօգնութիւն – յոգնութիւն (138), երիկուն – իրիկուն եւ այլն:

Եզրակացութիւն

Եզրակացնելով կարելի է ըսել, որ Ալիշան լաւ գիտակցելով հանդերձ լեզուի խառնաշփութեան, նպատակ ունեցած է կարելի եղած չափով աւելի մօտ կանգնած ըլլալ հայ ժողովուրդի կեանքին, անոր հոգեւոր մշակոյթին: Որովհետեւ կը հաւատար, որ ժողովուրդը զարգացնելով միայն կարելի պիտի ըլլար մօտենալ գրաբարին: Այս մասին անդրադարձ կը կատարէ նաեւ «Բազմավեպ»ի խմբագիր Գաբրիէլ եպս. Այվազովսկին ըսելով. «Իրաւ է որ աշխարհարառը գրարառէն շատ պակասաւոր, աղքատ ու խառնակ է, բայց այս բանս բաւական չէ՝ իբրև անպիտան մէկդի ճգելու զանիկայ, պէսիք է մաքրել, կոկել, եւ ըստ կարի գրարառին մօտեցընել. որովք թէ գրարառը իր յարգին ու ազնուութեանը մէջ մնայ, եւ թէ աշխարհարառը ազնուանայ. անով գրարառը դիւրաւ հասկընալու ալ նամբայ կը բացուի»¹⁸:

Բառային փոփոխութիւնները, որ ներմուծեց մեր լեզուին մէջ Ալիշան, լեզուի զարգացման հետ միասին մշակուեցան, կանոնակարգուեցան եւ հասան մինչեւ այսօրուան ճոխութեան:

Սիմէռն Երեմեան իր «Ազգային Դէմքեր, Գրագէտ Հայեր» աշխատութեան Երրորդ շարքին մէջ կը վկայէ. «Յուշիկ» Յերաւն մէջ փափուկ խնկաւէտ ներշնչում մը կայ, անոնց էշերը հովահարեալ են Հայաստանի անոյշ ու կազդուրիչ շունչով, մեզի հետ կը խօսին լեզուվ մը, որ միայն յատուկ է Հ. Ալիշանին. Ինն ազնիւ ու փափուկ սրտի մը տրոփումը կը լսուի, որ կարծես նուագերգութեան մը երապոյրը կ'ըլլայ, ու մենք կը սբանչանանք»¹⁹:

ԽՈՍԻ ՄԻՇՈՅԵԱՆ

18 Ա.ՅՎ.ԱԶՈՎԸՐԻ, Գ., Ազգային լեզուն պահելու վրայ, «Բազմավեպ», Ա. տարի, Մարտի 1, թիւ 5, Վենետիկ 1845, 79:

19 ԵՐԵՄԵՅՆ, Ս., Ազգային դէմքեր, Գրագէտ Հայեր, Երրորդ շարք, Վենետիկ 1913, 115:

Summary**THE LANGUAGE OF HISTORIOGRAPHY OF FATHER
GHEVOND ALISHAN'S "HUSHIK HAYRENIATS HAYOTS".****SOSI MISHOIAN**

The purpose of this article is to highlight the language of Alishan period, that is the 19th century, comparing with contemporary Western Armenian. In the Alishan period The Armenian language was moving from old Armenian language Krapar to Ashkharapar. That's why we find mix of both languages in Alishan's writings. However, Alishan by taking this step opened a new way to the people's language, having the aim of being understandable by the whole nation.